

## ԹՈՒՆՈՒՄ և ՀԱԳԻՄ...

ԴԻԻՑԱԶՆՈՒԻՆԵՒՆ

Թըսնո՞ւմ է հոգիս, թըսնում շատ երկար  
Դեպի լեռները մեր հայրենիքի,  
Որ այն լեռներում, ամի, իրա համար  
Մի շիրմ զբանայ, շիրմ պաշտեմ:

Թըսնո՞ւմ է հոգիս, թըսնում ժամերո՞վ  
Դեպի հոգերը մեր հեռաների.  
Թըսնո՞ւմ է հոգիս երկար, որերո՞վ  
Դեպի դաշտերը մեր Հայրենիքի:

Ահ իմ Հայրենիք, անոյշ Հայրենիք,  
Թըսնո՞ւմ է հոգիս, թըսնում անդադար,  
Որ որ չերմ զբանը հանի՞ս անոշե՞կ  
Մի շիրմ զբանայ զի՞մ իրա համար:

Թըսնո՞ւմ է հոգիս դէպի դաշտերոց  
Այն վեց զաշտերը անձ կը փերի,  
Ուր այնպէս անոյշ, այնպէս վեօրին  
Շատ անգամ հնչուեց փողը վերէիր....

Արսէն Երաստ



## ՍԱՀԸ

Բասգալի մէկ խորհրդածութենէն մերջնուած.

*Albert Sueur*

Պրտիկ բանտն այս աշխարհի՝ ես ցատ ձեզ,  
— Ուր զըմթայուած կարծեն հոգիս կայ յաւէտ,  
Հորիզոննե՞ն աւ խստ անդին, աւրփաւէտ  
Կը փնտռում խորհուրդն անձնն, փառահեզ:

Երկինն ինծի շնչահանի մերին տակ  
Կը նրկարուի, ուսկէց թուխ լոյս մը տըխուք  
Կը կաթէրի, մերկակի մ'ամի հուր.  
Բայց լուսացեթ մը պես լէ միշտ որ կայ փակ:

Տըխասարսու այս մութ բանտին փակակալն  
Ման է, որ զայ բանալ մեզի ու խորխափ.  
Բայց սոսկմահար կը լըսնին մենց հիսաթափ  
Աղջամուղին մէկ զայթ ի զայթ անոր զան:

Եւ այնչափ մեծ է փատութիւն սըրախն մեր՝  
Որ սիրելի մեց կը թուի բանտին կեանց.  
Ու լուսափալը սեմը բանի՞ մօս ըզզանի՝  
Աղատութիւնն այնքան կու տայ մեզ դոյերո....

Թարդ. Ա. Վ. Սիրուսնան

Սուրդ ի ձեռիդ, մանկիկ ուսւիդ,  
Մազերդ արձակ ու կամքի հաստատ,  
Ուպէտ արձի սըրաթուիչ  
Ուր բարձրանաս, դէպ ուր թըռիչ:  
Մըլու ներնց սէց զազաթին  
Անձոր յառած՝ նայիս գիս զեն,  
Ո՛ւ, բնչ արգեօց կը վեճարուն,  
Յնուն ինչեր կ'անցնեն վիս վիս:  
Մըրերկաշունչ կատազգինե՞ն,  
Ահա հասան թաթար խաներ,  
Մահ անդոց, չարդ, կրտորած,  
Մըրփոն հանուր սըրով իրենանց,  
Բայց աես սա վեց զիւցագուշէնն,  
Կարիէտ ինցը հայունէնն,  
Կազմ, համարձակ, լո՛կ սուր բըռնած՝  
Դիմէտ յառաջ, յառաջ, յառաջ:  
Ո՛ւ, փափամորթ թընցիկ աշով  
Սուրը սսամիկ շարժեց թափով,  
Քայլ մը թըռաւ, զարկաւ ուզզին,  
Մակեց, պատուց կուրծք թաթարին....

Բ.

Բայց չըպակասին ըիւր նոյնպիսէննէր,  
Մէկը սապակի՝ ահա հազարնե՞ր.  
Երկար նիզակներ ձեռքերին բըռնած՝  
Հազարն ալ մի տեղ նըստ են դըքաւ,  
Դէ՛ւ, թիշէ տննեմ, բազը կարինէ,  
Վըրէիթըրութեան ժամը հայուն է.  
Ինչ սէր կ'ուզես, եթէ կանք անվերջ,  
Արեադ հեղեղով զննել կարող ես:  
Այստեղ թիզ պատրաստ կայ ընկերակիցդ,  
Բամբէկըն Սանդուխս, որ փափաքակիցդ.  
Հոն գեզ պատրաստ կայ և կարութիզ,  
Քո կարսեցեալն, ո՛ թաջ, որ կ'ըսնու...  
— « Ս պիտի շուցնեմ զազան թաթարին,  
Ու Հայզայ թոռներն սննին անմէկին  
Մըրփ թալութիւն, ազգափրութիւն.  
Ես պիտի շուցնեմ խօսքին ճշշութիւն և,  
Կարինէն թըռաւ, կայժ տուին ոչերու...  
Ախ, Զախախնցաւ մանկիկն իւր սիրուն,  
Նիրկց Մըլոյ սար՝ անմէկ այն արին.  
Դիւզան կարինէ, անմիշ զի որդեկեր....  
Զախախնում մ'ահա՞ւ. մի նոր կը հնանի  
Աղազանգ տուին լններ գոտոկի.  
Ահա թըռուա այն մայր մեռաւ կամովին,  
Թաթարաց ձեռքը մընաց ջարդ մարմին....

Տ. Զիթունը